



Երևան, 13 Դեկտեմբեր, 2021

## ՏԵՐՈՒԱԿԱՆ ԱՊՈՔ

(Միասնաբար արտասանուած)

Իմասպութիւն Հօր Յիսուս, գուլը ինձ իմասպութիւն վբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա վիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

## ԱՊԱԽՈՍ 73

ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՑԱՂՓԱՆԱԿԸ

Իրաւ որ Ասպուած բարի է իր ժողովուրդին հանդէպ,  
անոնք՝ որոնք սրբով մաքուր են:  
Ես գոեթէ կորսնցուցած էի հաւափրս,  
սխալ քայլի դիմելու վրայ էի.  
որովհետեւ նախանձեցայ անօրէններուն,  
երբոր գեսայ ամբարիշպներուն յաջողութիւնը:  
Որովհետեւ անոնք ցաւ չեն գեսներ,  
նոյնիսկ մահուան ժամանակ:  
Նեղութիւն չունին ուրիշներուն պէս:  
Անոնց աչքը չարիքէն չի կշփանար,  
անոնց միգքը ամբարիշպներով կը յորդի:  
Ծաղրանքով ու չարութեամբ կը խօսին,  
անոնք կ'ըսեն. «Ասպուած ինչպէս պիտի գիտնայ մեր ըրածը»:  
Ահա նոյն այս ամբարիշպները յաջողութիւն կը գտնեն  
եւ կը բազմացնեն իրենց հարսպութիւնը:  
Ուրեմն զո՞ւր գեղ ես իմ սիրուս մաքուր պահեցի,  
եւ ծեռքերս մեղքի մէջ չթաթախեցի:  
Այս մասին շափ մրածեցի եւ փորձեցի հասկնալ,  
բայց ինձի դժուար թուեցաւ:  
Հասկցայ միայն այն ագեն, երբ Ասպուծոյ սրբարանը մրայ,  
եւ իմացայ ամբարիշպներուն վերապահուած վախճանը:  
Երբ հոգիս դառնացած էր եւ սիրուս խոցուած,  
յիմարացեր էի, անասունի պէս,  
եւ չհասկցայ որ դուն հեկոս ես:  
Քու խորհուրդներովդ վիս կ'առաջնորդես,  
եւ ապա փառքով պիտի ընդունիս վիս:  
Երկինքի մէջ ո՞վ ունիմ քեզմէ զափ,  
երկրի վրայ ալ քեզմէ զափ մէկը չեմ ուզեր:

## ՃԱՐԱԿԱՆ-ԱՊՈՔ

ՏԵՐ ՈՂՈՐՄԵԱ, ՏԵՐ ՈՂՈՐՄԵԱ, ՏԵՐ ՈՂՈՐՄԵԱ, ՏԵՐ ՈՂՈՐՄԵԱ:

ՎԱԼԵՆԱՍՈՎՐԻ ԵՐՈՐԴՈՒՄԲԻՆ, ՄՈՎԿ ԱՋԼԱՄԲՀԻՄ ԽԱՂԱՂՈՒՄԲԻՆ:

Եւ ՀԻԱՆԴԻՎՈ ԲԺՇԿՈՒՄԲԻՆ, ՆԱՇԵՍԵԼՈ ԱՐՁԱՅՈՒՄԲԻՆ:

ԱՐԻ ՎԱՍՈՎԱՃՀԱՐԳՅԱ ՄԵՐՈց, ՈՐ ԱՎԱՏԷՆ ԵԱ ՆԵՂԵԼՈց:

ՏԵՐ ՈՂՈՐՄԵԱ, ՏԵՐ ՈՂՈՐՄԵԱ, ՅԻՍՈՍ ՓՐԿԻՀ ՄԵՎ ՈՂՈՐՄԵԱ:

Պահապան ամենայնի Քրիստոս,

աջ քո հովանի լիցի ի վերայ իմ ի գուէ եւ ի գիշերի,

ի նսդիլ ի գան, ի զնալ ի ծանապարի,

ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.

եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

**ՕՐՈՒՅՆ ՆԻՒԹԸ**  
**ԱՌԱՎԱՅՐ 21 ԳԼՈՒԽ**

**ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԲԹԱՎԱՏՈՒԹԻՒՆ 21:10-20**

Կրկնութեան գնով, անգամ մը ես յիշենք, որ Առակաց զիրքը մեզի կը ներկայացնէ երկու խումբի մարդիկ. այս մարդը, որ կ'առաջնորդուի իմաստութեամբ, եւ այն մարդը՝ որ կ'առաջնորդուի ամբարշփութեամբ: Ահա այս միպրիին շարունակութիւնն է 21:10 համարէն սկսեալ հափուածը մեր այսօրուան սերպողութեան:

«Ամբարիշփ մարդուն հոգին չարութեան կը ցանկայ»: Այնքան ապեն որ Աստուծոյ իմաստութեամբ չառաջնորդուիր մարդը, այլ՝ ամբարշփութեամբ, ինքնարերաբ անոր միպքն ու խորհուրդները չար կ'ըլլան: Իսկ եթէ ասպուածային իմաստութեամբ կ'առաջնորդուի, ապա անոր միպքն ու խորհուրդները բարութեան կը ցանկայ: Կը նշանակէ արդինքը ինչպիսին է անոր, որ կ'առաջնորդուի իր կեանքը ասպուածային իմաստութեամբ :

Յաճախ այնպէս կը կարծենք, որ մեր արարքները միայն մեզի համար են: Ահա 11համարը կու զայ եւ կը յիշեցնէ, ըսելով. «Եթէ ծաղրողը քուզանքի ենթարկուի, միամիպը իմաստուն կ'ըլլայ, եւ եթէ իմաստունը խրափուի, գիլութիւն կը սպանայ»: Երանի անոր որ ուրիշին փորձառութենէն քան մը կը սորվի: Յաճախ մեր արարքները, եւ այդ արարքներուն հետեւանքները միայն մեզի համար չեն, ուրիշները, այս պարզային միամիպները, միամբութիւնը ինեղ չի նշանակեր, այլ մէկ միքի վրայ եղող, սկզբունքի վեր մարդ: Ուստի այդպիսի մարդ մը կը սորվի ուրիշի փորձառութենէն, առաւել եւս, իսկ եթէ իմաստունն է խրափուողը, գիլութիւն կը սպանայ: Այսինքն այդ բոլորի մեջ գեւսմելու իմաստը, նպարակը եւ անկէ սորվելու:

«Արդարը խոհեմութեամբ ամբարիշփին գունը կը դիմէ, երբ ամբարիշփը չարութեան համար կործանի» 12 համար: Խոհեմութեամբ դիմելու եղանակը ցոյց կու փայ, թէ իմաստութեամբ առաջնորդուող մարդը կրնայ դիմել խոհեմութեամբ ամբարիշփին գունը, որ չարութեան պարբառով պիփի կործանի: Առաջին հերթին անոր գուն լործանումը ապահական չէ, եւ ոչ ալ անարդար, որովհետեւ Ասպուած Ինք արդարութեամբ պիփի դապէ աշխարհը: Միևս կողմէ, արդար մարդն ալ գեւսմելով այդ վիճակը, մանաւանդ երբ իմաստութեամբ կը դիմէ այդ բոլորը, անոր մէջ կը գեւսնէ այդ միխթարութիւնը: Որովհետեւ յաճախ իբրեւ մարդ, երբ կը դիմենք մեր շուրջը, ուր այնպիսի անիրաւութիւններ կը կապարուին, կու զանք այն եզրակացութեան թէ անիրաւները, ամբարիշփները աւել լաւ կեանք կ'ապրին, իսկ արդարները կը չարչարուին: Կարծէք Ասպուած չի ալ միջամբեր: Ընդհակառակը ահա ճիշդ հոս է, որ Առակաց զիրքը կը յիշեցնէ եւ կը սորվեցնէ ինչպէս դիմելու մեր շուրջը: Դիմելու խոհեմութեամբ եւ ոչ թէ նախանձով, ինչպէս պիփի ըսէ մեր այսօրուան Սաղմոսը:

13րդ համարը յիշեցում է բոլոր անոնց համար, որոնք անիրաւութեան ու անարդարութեան դիմաց իրենց ականջները կը գոցեն, որպէսզի չսեն աղքափի աղաղակը, բայց երբ ժամանակը զայ իրենք ալ պիփի չսուտին անկէ, որ այս անգամ իրենց հետ դապի պիփի նստի: Ահա թէ ինչու Քրիստոս կը յիշեցնէր մարգարեին խօսքը ըսելով. «Ողորմութիւն կ'ուզեմ եւ ոչ թէ զոհ», այսինքն ողորմութիւն ցուցաբերէ, որպէսզի ողորմութիւն գպնէր:

Առակաց զիրքը նաև որոշ բաներ ցոյց կու փայ, թէ մարդկային դրուածքին կամ մրածողութեան մէջ ինչեր կրնան ըլլալ, եւ այդ երեսը մեզի կը ներկայացնէ այնպէս ինչպէս որ կայ: Անոր համար Ասպուածաշունչ Մարտեանը յաճախ կը ներկայացնէ այնպիսի բաներ, որոնք անպարհած կը թուին ըլլալ Ասպուածաշունչին մէջ, սակայն անոնք ուրիշ բան չեն եթէ ոչ մարդուս մրածելակերպան ու խորհուրդները այնպէս ինչպէս որ կայ մարդը: Ահա այդ մասին է 14րդ համար երբ կը սորվէ. «Գաղղրնի պարզեւը բարկութիւնը կ'իշեցնէ», խօսքը կաշարի մասին է, թէ ինչպէս կաշարով կարելի է գործեր յառաջ փանի: Սա չի նշանակեր որ կը քաջակերէ այդ երեւոյթը, այլ կը ներկայացնէ իրողութիւնը:

15րդ համարը աւելի յսպակօրէն ցոյց կու փայ թէ ինչպիսին կ'ըլլայ վիճակը արդարին երբ իրաւոնք ընէ կամ իրաւոնք պաշտպանէ, եւ ինչպիսին՝ անիրաւին վիճակը: Մէկուն համար ուրախութիւն, իսկ միսին՝ գունչանք, գրլումույթիւն: 16րդ համար զգուշացում է, անոր որ կը մրորի խոհեմութեան ճամբէն: Արդինքը՝ «մեռելներուն ժողովին մէջ պիփի մնայ»: Այս խօսքը կը յիշեցնէ Քրիստոսի այն խօսքը երբ կը սորվէ. «Անգամ մը որ մաքրուեցար, զգուշ եղիք»: Այսպես եւս, խոհեմութեան ճամբուն մէջ եղողը, ասպուածային իմաստութեամբ ապրողը, եթէ յանկած մոլորի, մեռելներուն ժողովին մէջ պիփի մնայ: Հոնկէ դուրս եկած էր արենօր Քրիստոսվ, իհմա որ եփ վերադառնայ աւելի ծանք կ'ըլլայ վիճակը: Քրիստոսի մէկ այլ ուրիշ արփայայփութիւնը. «Ով որ մինչեւ վերջ համբերէ»: Ֆոլորի փափաքն ու ցանկութիւնն է լաւ, բարկեցիկ, բարօր կեանք մը ունենալու ու ապրիլը, սակայն այդ երեւոյթին զարդուիլի ծեւը, կամ միայն անոր մասին մրածելը կրնայ մեզ կարօփութեան ու աղքափութեան փանի: 17րդ համարը այդ կը յիշեցնէ. «Ուրախութիւնը սիրողը կարօփութեան մէջ կ'ինայ: Գինին ու իսղը սիրողը չի հարսարանար»: 18րդ համարը կրնայ փարօրինակ թուիլ իր արփայայփութեանը մէջ, բայց միպք բանին այն է, թէ ինչպէս Տէրը կրնայ արդարն ու ուղիղը պահել եւ ամբարիշփ ու անօրէնը իրեն փրկանք ծառայեցնել:

19րդ համարը 9րդ համարին մէկ այլ ուրիշ արփայայփութիւնն է. «Գեկի լաւ է անապափը բնակիլ, բան թէ կրուազան կնոշ հետք»: 9րդ համարի պարագային գուն գունիքի անկիւնն է, այս պարագային աւելի հետու երթապու: Որքան հետու այնքան լաւ: Վերջին համարը այսօրուան, 20րդ համարը, յիշեցում է, թէ ինչպիսի բարօր կեանք մը կ'ունենայ իմաստունը, եւ անոր գունը ինչպիսի բարիքներով կը լեցուի, զանձ ու իսղ: Իմաստուն մարդը նաև այս երկրի վրայ կրնայ վայելել Ասպուածոյ բարիքները, այնքան ապեն որ Ասպուածոյ իմաստութեամբ է որ կ'առաջնորդուի: Իսկ անմիտ մարդու պարագային եթէ նոյնիսկ փորձէ ունենալ այն ինչ ու ունի իմաստունը շաբ երկար չի գեւել եր անմիշապէս կու զայ: